

## ԳՐԱԽՕՍԱԿԱՆ



GEORGES BRÉZOL. — Les Turcs  
ont passé là...

Paris. B<sup>d</sup> Ornano 66. 1911 (էջ 400).

Անցաւ երկրորդ զարուհն ալ այն ա-  
հաւոր օրերէն ի վեր, յորում արեան հե-  
ղեղներ մարեցին թրքական սահմանադրու-  
թեան վերստին հաստատութեամբ արծար-  
ծուած խանդավառութեան հուրը: Այն զէն-  
քերը որոնք դեռ երէկ բռնութիւնը տա-  
պալեցին և որոնց շաշինը պահուած էր  
խաղաղութիւն աւետելու ամենուրեք, եղ-  
բայրապաւ ոճիրի գերծիք եղան. այն բա-  
զուկները որ դեռ նախորդ օրը հաշտու-  
թեան, ազատութեան, եղբայրութեան դը-  
րօշը պարզեց բարձրացուցին էին, մուշ-  
գին կատաղութեան թափով մը իշուցին  
անմեղ զուլաներու վրայ մահասփիւռ սար-  
սափը, և ուրախութիւն հրճուանք օրհասի  
խոնդիւններով նուաղեցան, ուր երէկ կեան-  
քը կ'եռար, ուր երէկ երջանկութիւն կը  
ցոլար, այսօր մահուան լուծիւնը կը պա-  
տէ հոն, այսօր ողբերու հեծկտանք միայն  
աւերակաց մէջ կը մուլորին... Թուրքերը  
անցած են անկէ...

Եղբերեզութիւն մը, մին աշխարհի պատ-  
մութեան մէջ յիշուած ամէնէն ահաւոր  
ջարդերու, և որ քաղաքակիրթ 20-երորդ  
դարու շնմին վրայ սեւ տառերով դրոշ-  
մուած պիտի մնայ «Ատանայի օրեր» ա-  
նուամբ՝ իրեւ յաւիտենական նախատինք:

Ասոնք որ դեռ չեն ճանչցած թուրքը,  
անոնք որ չհաւատացին արեան օրերու  
մէջ փսփստուած ճշմարտութեան, և փո-  
խանակ բո՛ւն պատասխանատուներուն՝ դա-  
տապարտեցին անգէտ ժողովրդեան մը մո-  
լեռանդութիւնը, արեան բնազդը ու ծա-  
րարը, ահաւասիկ տեսնեն այս 400 էջե-  
րու մէջ խտացած՝ իրենց սխալանաց պաշ-

տօնական հերքումը: Հոս չկայ պատմու-  
թիւն, հոս չկայ երեակայութիւն, այլ  
միայն իրականութիւն, սարսափելի իրա-  
կանութիւն որ ամէն զգացողի մազերը կը  
ցցէ. կոյտ մը ամբողջ պաշտօնական հե-  
ռագիրներու՝ որոնք փոխանակուած են կե-  
դրոնական վարչութեան՝ նախարարու-  
թեան, կուսակալաց, գաւառապետներու և  
այլ ստորին պաշտօնէից միջեւ՝ ջարդերը  
կազմակերպելու և կոտորելու համար,  
հեռագիրներ, որոնք եթէ ուղղակի ջարդ  
չեն հրամայեր, չեն ալ խափաներ զայն  
ու չեն ջանար զօրաւոր միջոցներով ար-  
գելու, այլ միայն յանցաւոր հաճութեամբ  
մը կը դանդաղին և թոյլ կու տան որ  
հուրն ու սուրը իրենց ճարակը լափեն.  
հեռագիրներ, որոնք անշուշտ խոր թաք-  
նութեան յանձնուած էին, բայց սակայն  
արթուն միտք ու ճարպիկ ձեռք մը կարող  
կ'ըլլան այսօր լոյս հրապարակ հանել.  
Ինչ միջոցներով՝ մեզ յայտնի չէ. կը զար-  
մանանք՝ բայց գոհ ենք միանգամայն որ  
ունինք առջէնից ամբողջ այն պաշտօնա-  
կան հեռագիրները որ փոխանակուած են  
այդ արեան հեղեղներու պահուն:

Յաւիտենական նախատեսաց կոթող մը  
քաղաքակիրթ և յառաջադէմ կարծուած  
երիտասարդ ուժերու:

Պրէզլի գիրքը՝ հետաքրքրութեան, ըն-  
թերցման գիրք մը չէ. վաւերագիր մ'է  
ցեղի որ հոգին ուսումնասիրելու, հայեի  
մ'է թուրք մոլեռանդն տարբին րանակա-  
նութեան: Հոն կայ պատկեր մը աշխարհիւ  
վրայ կատարուած անօրինակ աննման ող-  
բերութեան, — Ապտ-Ողլու գիւղի վեր-  
ջին արու գաւակի թաղումը, — մէկու-  
կէս տարուան մանկան դադաղը շրջապա-  
տուած ամբողջ գիւղին կիներէն զիւր մը  
առանց մէկ արու մարդու... որովհետեւ  
թուրքերը անցած են անկէ...

Հ. Յ. Ահիբ

